

Հ Հըսքուի, “Ավերածնութիւն”, Ա. Դատառեաբանի
“Ժմար սոցիու Ցէր Գէորգեանի. “Ա-ու-
Ելույցիւր, Ցէր Զաքարեանի եւ այն Յօրելեանի
տօնախմբաթեան մէջ Բոռասհայք չեն ուղիբ ան-
տարբեր մնալ. Հրատարակչան ընկերութիւնը
պատրաստած է բանաստեղծն ընդունակ կեն-
սագրական անակետ բանաստեղծու-
թիւններուն հայերէն մի փոքր շքեղ հաւա-
քածն, նոր թարգմանութիւններով. Համանա-
կան է, որ այն օրեւն համար ուրիշ թարգմա-
նութիւններ կամ ժողովածոցք ու երեւու-
ելին:

Թիվին քաղաքն, որ արդէն մասամբ կա-
տարած է իր պարտը՝¹ Մայիսի 26ին գործեալ
պիտի մանակցի ընդհանուր ռուսական տօնա-
խմբութեան, Նյոնպէս եւ Նովզիասի քանի մ’ու-
րիշ քաղաքներ:

Տվողիս, 3/15 Մայիս 1899:

4. Shrub

ՀԵՂԻՆ ՏԱՐԺ. ԳԵՐԱԲԵԼ ԳՈՅՈՒՄ ԽՎԵՐԾ

Բարունակ զեկ քէրպահնան, Յակոբ զեկ
Յովհաննէսիսան քժշշներն վերը, չէի կրնար
լութեան մէջ Թողու տասնց ծէ նուազ նշա-
նաւոր մէկ ընկերը, Տքթ. Գարբիկէ Փաշա-
Սեւեան կարող բժշկը, պատուան Հյուր
հմուտ մասնակիրը, որ գարու կէսին կ. Պոլ-
սայ քժշական պարտապահն վկայուած տա-
նաւաթիւն հայ քժշիներու խումբին կը վեր-
բերի, եւ է՛ արդի թքքահայ քժշիներուն ա-
ռանձնեն երիցադշնոր:

Բժշկակն եւ գրական կիսադարեան գործ
ծովութեամբ երացած, Տոքթ, Գարբիկէլ
Փաշա Աբեւան, եղած է Օսմանեան զետու-
թեան Խովային զինուորակն առաջին Տա-
բահէկը:

բազմահմատ եւ քաջարակնս, որով իւր
ծէրութեան մասայց զնահատելի մեծ ծառայու-
թիւննեան եւ հասուա Փաշութեան աստիճանին
հանօթ է նեաւ. Հայ-գրական աշխարհնին իրրե-
ների հան գրադեա, քաջարագալ բանասեղդ ե-
կարոց գրիչ:

Եւ այս մեծ մարդն է, զոր կ'ուղեմ ներ-
կալացընել ալսօր, այս մեծ մարդը, որ մանի-

շակի պէս խոնարհ ու համեստ, մանիչակի պէս
ծածկիլ, անծանօթ մնալ միշտ սիրան է. ծած-
կիլ և զարդ, բաց բաղցարացը հասկրով
յայնուիլ, որքան ժժուար է այսփափի մանևառ-
ութիւնն մն ճշգրտաստի նկարագրի:

Հօրն անուշն էր՝ Ցովսեփ, մականունը
Խարայեան, զոր Գարբրիէլ, բժիշկ Վկայուած-
տարին, փոխած, ըրած է «Սեւեան»:

Յովսէփի Խարայեան թէեւ գաւառացի,

բայց ըստ բաւականի ուսեալ, կամ աւելի ուս-
տ մատենչ, մեծ խնամք կը տանի իւր զաւակ-
ներուն կրթութեան, որոնց չորրորդն էր ապագայ-
սժիշկը՝ Գարբիկէ:

Գաբրիել իւր տաղմին դաստիարակութիւնը կը ստանի և, Պոլոց այն ատենաւ Թաղավարաններուն մէջ, որոց եւ ոչ մէկը լը, յաճախու օրինաւորապէս, վասն ամեն անեամ որ ծննդքը բնակվալլը փոխէին, ինչն այ կը ստիպուէ գաբրանք փոխէլ:

Ըեւլորդ է ըստի, թէ Գաբրիէլ սրվածն
այսպէսօվ մեծ քան մը չէք. որուն համար հայրենի-
ութիւնի աղաք, իւր քորդոյն աւելի քարեք կը թափ-
թիւն մը տալուն անչիւ, կը ու զայն վիճակուց
Տիվիթառանց գնաքը, ուր նա ապագային, հա-
մաւայն մօրը փափառն, պիտի գրիէր եկեղե-
ցական ասպարեց:

18-20 Եղանակը ուժի մեջ է հանձնարել, փայլուն
յառաջադիմութեամբ Նշանաւոր Ըլլալով է օր-
կը թողար և Ախիմիթրեանց առանձնարանը, որը
աշակերտակից կ'ունենայ, ապագայ խստացող
ընտիր երիտասարդներ, որք չեն բանսուիր

Հ Եմ քաղցն ուր զուշին թիվից եղած ժամանակ ըստ համարական է՝ պայման Պուչիկինան փողոց կը կուտի. պայման առաջ նաև սիրու պարտակը մը անկառած է Պուչիկին անձաւած. ուր կ'իրավ բանասականցին բրոնզէ կիսարձանն:

Միաբանութենէն, կը լւսն վարդապետ եւ յետոյ՝ հայ Մատևնագրութեան եւ զամանութեան կը հանդիսանան փառք ու պարծանք, որպէս՝ Հ. Փիլիպպուշամենան, Հ. Պետրոս Պիտիլեմենան, Հ. Յովակիմ Ազգեան, Հ. Մրապին Հմինեան, Հ. Եփրեմ Զաքընեան, Հ. Կղէմէս Սիպիկեան եւ Հ. Արտէն Ազքեպ. Այլաշնեան արդի Աբրահամը:

Պատանին Սեւեան վիճնենայէ Կ. Պոլիս դառնալով, քանի մը ամիս կը մայ անորոշ վիճնակի մէջ. յետոյ բարեկամերու խորհուրդով կ'որոշէ Հետեւիլ բժշկութեան, ուստի Վարձանագրուի բժշկական Դպրոցը՝ 1844 Յունաւր 7ին:

Կայս. բժշկական վարժարանն յաճախող առաջին հայ սանանշներէն մին կ'ըլլայ, եւ ընկեր կ'ունենայ Բարձրանակ Ֆէրուչիան, Ստեփան Ազմանեան, Բառլատիեան, Յափր Յովհաննեսան ու շնչ պատանիները:

Հազիւ երկու ամիս կը շարունակէ, եւ ահա շուտով յայսնի կ'ընէ Սեւեան չափական գիտութեանց մէջ ունեցած իւր մեծ կարուցաթիւն ու հմառութիւնը, որով շատ շանցած վարժարանի աեւսութիւնը կ'ընարէ զինքը կ'ընիչ այս հիւղին:

Այլ սակայն, միայն չափական գիտութեանց մէջ չէր որ յառաջդէմ էր, բժշկական գիտութեանց մէջ ալ կ'ըլլայ նա ունչզեաէ նշանակիլի, այնպիս որ, սակայն բժշկական վիպակնը շառած, 1847 Սեպտեմբեր 15ին, երբ Կ. Պոլիս քոլիցիդ համամարտէ կը կեղծուեր, պաշտօնապէտ նա կ'անուաներէ բժիշկ Միջադիւղ Թաղին, ուր շրջ ամիս շարունակ հարարապէտ կը դարմանէ բազմաթիւ հիւն անդներ:

Երկու տարի յետոյ, 1849 Յունի 20ին, փառաւոր եւ յաջողակ քննութիւններով կը վկայուի Ցոքթոր-բժիշկ, Բարունակ Քոթեկեանի, Յակով Յովհաննեսեանի, Բառլատիեանի Հետեւ, եւ այսօր՝ կը լրացնէն նա իւր Ցոքթորութեան յինարդորդ տարին:

Վկայականն ստուգալէն անմիջապէտ վերջը, նորապսակն Ցոքթ. Սեւեան, Հազարապետի աստիճանով կ'անուանուի բժիշկ Կ. Պոլոս Մ-՛լիէն կոչուած զննուորական հրանդանոցին, ուր տարի մը միայն պաշտօնավարելին ետքը, զինքը բոլորին կը նույրէ ծովյան բժշկութեան:

1850 Մայիս 15ին է, որ Ցոքթ. Սեւեան առաջին Հայն ըլլալով, կը կոչուի այս պաշտօնին եւ կը կարգուի բժիշկ Կայսերական Շունաղը

Պահէ անուն մարտանաւին, որ ամիս մը վերջը կ'ուղեւորէր գէպ ի թուղլն Գաղղիոյ:

Ի գարձն հազիւ թէ քանի մը ամիս կ'անցնի, կը յշուի Սամու, որ ապասամբած էր, եւ ուր Օսմ. բանահներուն հրամանատար Պունարագու Սուստավա Փաշայէն կ'անուանուի բժշկապետ ծովյան եւ միանգամայն ցամաքային հրւանդանոցներուն:

Ցոքթ. Սեւեան Սամուի մէջ կը պաշտօնավորէ 1851 Յունուարէ մինչեւ Մայիս 1852, այսինքն՝ մինչեւ որ կղզին կատարելապէտ կը հանդարտի:

1852 Յունի 2ին, Քայսէրի Ահմէտ Փաշայի հրամանատարութեամբ Սուլրիական եռվագումբ իրկուած Կայս. Նաւատորմղին գլխաւոր բժիշկ կը կարգուի եւ այս պաշտօնին մէջ կը մայ մինչեւ 1855:

1855 Օգոստոս 2ին կը յշուի Եգիպտոս Ս-է-է ւ-ու շոգ նեսաւով, որ վահճանեալ Ահմէտի իշանազուն Փաշային մարմինը Կ. Պոլիս կը բերէր: Այս ճամբրոգութենէն օգուտ քաղելով, Ցոքթ. Սեւեան կ'այցելէ Եգիպտոսի զանազն հնագիւններուն եւ կը ծանօթանայ այս ասենեան Եգիպտաբնակ հայ երեւելիներուն:

1857 Օգոստոս 13ին կը զգիւի Անգղիա Ֆէրիէն մարտանաւով, որ հայ մերեննաները կ'ետել պիտի տար: Այս առթիւ Ցոքթ. Սեւեան կը բարձրանայ այցեւած պյանին Տեղակալ-գնդապետի (Lieutenant-colonel) աստիճանին, բայց քահի թանկ կ'ըլլայ իւրեն այս բարձրացումը, որուն կ'արժնանար բարեկ՝ 8 տարւան շարատանջ յոյնութիւններն վերջը, եւ քանի գառն յիշատակներով կը լցուի այս ուղեւորութիւնը:

1857 Սեպտեմբեր 24ին գէրէւի սոսկալի փոթորկի մը կը բանուի, պյանի մեծ վասներ կը կրէ, որ անդէւ եւ անկայ մալով, հողմերու եւ ալիքներու սաստկութեանց մասնուած, ընկղմելով վասնին մէջ՝ կ'երթիա Սպանիոյ հարաւային եղեցըը Ֆէրոլի մաս, ուր կը տարպակ Բարսիս նետել եւ մնալ գրեթէ 9 ամիս, ամենակիրեւոր նորոգութիւնները կատարելու:

Եյր տիեզր արկածին մէջ Սեւեան անտառին ճշնաժամեր կ'ունենայ, ոչ միայն իրեւ բժիշկ անձնուրաց հոգածութեամբ կը ինսակ նաւին հրանդանոցը, այլ եւ իրեւ հաւատարիմ հպատակ իւր Եկեղեցեան, անոր կ'ենական շահէրն ալ պաշտպանելու հնարիմաց քաջութիւնը կ'ունենայ, ինչպէս վկայ է հետեւեալ

պատահարը, որուն մանրամասն պատմելիքինը թողթ. Սեւեան նկը գոած էր ինձ հերուս:

Գերբոյի նաւահանգիստն, Գիլիմիքի հրամանատարներուն բազմազդաց մէկ օրը, նաւաստիներէն 30 հոգի ցամաք ելլելով, խօյ կուտան, կը ցրուն պյլեւալ կողմէր, եւ ալ նաև չեն դառնար: Երկար վիճուտուներէ վերջը կարել չ'ըլլար անոնց հետքը գոնէ գտնել, դիւրըն է երեւակայել, թէ ինչ գժուարին կացութեան կը մասնուի շոգենաւուն Հրամանատարութիւնը, այս փախտական դասալիքներուն համար, մանաւանդ որ, Օսմանեան եւ Սպահանական տէրութեանց միջւ ալ տակաւին դշութիւն շանէր որ եւ է պայմանադրութիւն, որպէս զի ըստ այնմ կարելի ըլլար զանոնք պապանջան տեղափակութենէն:

Կենաց եւ մահու այս տիպու օրերուն մէջ է աշա, որ Տողթ. Սեւեան հայկական բնածին մարգասիրական պարտականութենէն մղււած, շանէ կ'ընէ օտսակար հանդիսանալու եւ իւր շանփն յաջողութեամբ կը պահի:

Երբ ամէն յսու ի գերեւ կ'ըլլէ, Տողթ. Սեւեան ձեռք կ'առնու իւր գրիչը, եւ անմիջապէս կը շարադրէ սրտառու աղերսագիր մը ուղղեալ առ Եղիսաբէթ թ. Թագուհին՝ որ այն ատենը կը տիրեր Սպահից դահան:

Այս աղերսագիրն մէջ, Սեւեան պարզելով վեհապետներու առ միեւանս ունեցած փախադր յարանաց եւ բարեկամութեան բարձր գտափառները, թուելով ինհական քաղաքականութեան մեծամեծ ուժուաներն ու քաղաքէր, կ'ըսէր թէ՛ երկու երկու վեհապետ զիքը ատելու պատճառ մը շնորհն, պարտաւոր են գժուարին պարագաներու մէջ կրարու օգնական եւ զօրավիճն հանդիսանալ, տասիր կը իննդէր որ համէք ամէն կողմէ հրաման արձակէլ, փախտական զինուորները քանելու, եւ զանոնք Օսմանեան մարտանաւը դարձնելու:

Ամիս ու կէս վերջը սպանիական կառավարութիւնը կորուած 30 զինուորները ձեռք կ'անցնէր, կը բերեր կը յանձնէր զանոնք գէլիսէի հրամանատարն, եւ այս շնորհի Տողթ. Սեւեանի ազգու աղերսագրին, որը սրայօժար կը կցէի այս կենացգութեան, եթէ օրինակ ունենալ կարելի ըլլար ինձ:

Ի չգոյս այս աղերսագրին պատճենին, կը ներկայացնեմ հու այն համակարգան նամակը, զը քերոյի սպանիական նաւատողմզին ընդհանուր հրամանատարըն եղապետ Մատանիէզ գամանող, 1858 ապրիլ 23 թուականով ուղ-

ղած է Տողթ. Սեւեանի, ի դիմաց Եղիսաբէթ թ. թագուհուն Սպահից, աւասի:

CAPITANIA GENERAL
de Marina del Departamento de Ferrol.

FERROL, 23 de Abril de 1858.

Muy Sr. mió

En el momento de bacerse á la vela el navio de la Marina imperial otomana Fethié, en que V. ejera con tanto acerto el destino de primer medico, debo manifestar á V. con particular satisfaccion mia que la conducta que ha observado V. desde la recalada de aquel buque á la costa septentrional de España el dia 21 de Octubre ultimo, ha sido altamente meritaria. Que á su ceo, talento, tacto y conocimiento de los idiomas español y frances se debe en gran manera, la buena armonia y las relaciones de amistad y de aprecio reciproco que han mediado, sea alteracion alguna, entre el capitán, los oficiales y el equipaje del Fethié, y las autoridades y la poblacion de este Departamento, en que V. ha intervenido siempre con la doble calidad de agente confidencial y de interprete.

Por lo que a me toca debo manifestar á V. que estoy completamente satisfecho de la manera atenta y acertada con que ha dirigido todos los negocios que el Comandante del navio ha presto á su cuidado, lo mismo que los que yo le he encomendado; y que me considero obligado por tanto á dar á V. las gracias mas expresivas por lo mucho que ha contribuido á la feliz terminacion de todas las operaciones que ha sido necesario hacer para la reparacion de las averias del Fethié y para atender á quantas necesidades han podido ocurrirle desde su llegada á este pais.

Reciba V. pues con la expresion de mi sincero reconocimiento, la seguridad del distinguido aprecio y consideracion con que soy su muy atento servidor

José Martínez
Capitán general de Marina del Departamento
de Ferrol.

1858 Ապրիլ 29ին գէլիսէի Օսմանեան մարտանան իւր նորոգութիւնները կատարած, կը մէկնի գերողին ու կ'երթայ բլիմութ Ընդդիմությու, աւելի կատարեալ կ'երպով նորոգութիւններն առնելու:

Ֆէլիսէի ամբողջ տարի մը կը մայ Բլիմութ, ուսկից 1859 Ապրիլ 18ին ձամբայ ելլելով, քանակորեայ հանդարտ գնացքէ վերջ, կը համի Կ. Պուսոյ նաւահանգիստը՝ 1859 Վայիս 8ին:

Ֆէլիսէի Սուլթան Մէհմիտ կայսեր անձական զքսանաւուն էր, այս նաւով է որ ճամբարդած է, Սեւեանի եւ Սպահը 1859 Յուլիս 15ին, որ ատեն Տողթ. Սեւեան դարձեալ այս շոգենաւուն առաջնուն բժիշկը կ'ըլլար եւ իւր բարձր ծառայութեանց ու բժիշկան ճարմարութեանց համար: Կարժանանայ կայսերական բարձր շնորհաց:

Կայսերական ուղեւորութենէն ետքը, Տողթ. Սեւեան նոյն տարի Սպանիային գարձեալ կը

զրկուի. Եթիպասս, իրրեւ բժիշկ Թայչիք շղենաւին, որ Կայսերական ներկայացոցից Մուկութար պէլը հնա կը տանէր:

1860 Յունուար 2ին կ'երթայ Թունուզ, ընկերակցութեամբ Հայրէրամն Փաշայի, որ Սատրք Մուշամէս Փաշայի իշխանական հրովարտակը կը տանէր: Նոյն տարին Յունիս 30ին Սուրբից յեղափոխութեանց ժամանակ, մեծանուն ֆուատ Փաշայի հետ կ'երթայ Պէյրութ դարձեալ Թայչիք շղենաւով:

Ֆուատ Փաշա բարձրագոյն հրամանաւ եւ լիազօր իշխանութեամբ կը դրկուէր հնա իսուս վութեանց տուաջն առևելուս ֆուատ Փաշայի կ'ընկերանային նաեւ որիշ երկու երեւելի Հայ, Ազրո Սահակ էքիւնանին եւ ողբացեալն Տորթ. Սահակն Խուսինեան, որ Ֆուատ Փաշայի անձնական բժիշկն էր:

Պէյրութին վերագրածին, բաւական ատեն Կայսերական այլէւայլ մարտանաւերու մէջ իրրեւ բժշկական ծառայելով, 1860 Մայիս 3ին, կ'ընտրուի անդամ² կ. Պոլսոյ Կայսերական բժշկական ընկերութեան, որ արդէն իօմը նշանաւոր Հայ իր մէջն ունեն, այսինքն, Տորթ. Տավուս, Սերվիչն, Անապեան, Բորսիչն, Մոզեան, Խուսինեան եւ Բարունակ պէյ:

Այս ընկերութեան մասնակցելով, Գարրիէլ Սեւեան հեղինակ կը հանդիսանայ գիտական ընսարակ գովաստութիւններու, որք հրատարակուած են կ. Պոլսոյ *Gazette Médicale d'Orient* ի մէջ:

Ասոնց գլխաւորն է, Գլենէլի պանդիստութեան ժամանակ, նաւասարներուն վայ տեսնուած բազմութիմ հիւանդանութեանց մասին պատրաստած ընդարձակ գրութիւնը, „Les maladies de Féthié“ անոնք, որ այս ատենն իրրեւ նորութիւն կայս, բժշկական ընկերութեանց մեծապէս գնահատաւուած, պյուժ իսկ զարկ չէ շահեկանութենէ:

1862ին⁴, Տորթ. Սեւեան սկսած է պաշտամագրել կ. Պոլսոյ ծովային զինուորական հիւանդանոցը, որուն բժշկական ընդհանուր գործառնութեանց վրայ պատրաստած է ընդար-

¹ "Մասնակցութիւն առ Տորթ. Թիւ 438, 30 Յունիս 1860, և Թիւ 439, 7 Եպամաց 1860.

² „Gazette Médicale d'Orient“ թիւ Յունիս, 1861, էլ. 43:

³ „Les maladies de Féthié“ Nr. Gazette Médicale d'Orient Nr. 10, de Janvier et Nr. 11 de Février 1862 page 149—153 և 166—168,

⁴ „Gazette Médicale d'Orient“ Nr. 2 de mai 1862, page 21—24 et 78—81 և Ըստ Թիւ Mai 1863, page 26—29, 56—59, 116—121. 1864 page 152—156.

ճակ եւ հմտալից վիճակագրութիւններ, զորս 1862—66¹, կը ներկայացնէր ամէն տարի բժշկական ընկերութեան:

Արդիւնք երկարատեւ տքնութեանց, այս վիճակագրութիւնները, իրենց տեսակին մէջ առաջննը Ա. Պոլսոյ համար, հիւանդակի երպարվ կը յայտնեն Տորթ. Սեւեանի բժշկական երկայնքրեւ հետազոտութիւնները, մանրակիրս դիտողութիւնները, եւ հոգածու ինսամըն որով կը դարձնէր իր զինուոր հիւանդները. Ինչ լաւ գտարեւ կը պարունակեն այս վիճակագրութիւնները, գիտական ինչ ընսարի գործեր կ'աւագնեն ամներ, եւ ինչ մեծ պատիք են Սեւեանի կարողութեան եւ բժշկական տաղանդնեն:

Այս վիճակագրութիւններէն զատ Սեւեան անի գեռ շատ գրութիւններ, որոնց մէջ մասնագրագէս գովաստուած է ժամանակին „Les Médecins Militaires en Turquie“ անունընի գործը, որ Խուսիր զինուորական բժշկներուն վիճակը կը նկարագրէ եւ լցոյ տեսած է կ. Պոլսոյ բժշկական թերթին մէջ²:

1865 Հոկտեմբեր 18ին, Քոլցիրայի մէջ համաձարաբէն վերջը, ի վարձ իւր անձնանձիր եւ արդիւնաւոր աշխատաւթեանց Տորթ. Սեւեան կը ստանայ Էլ³ կարգի ՍԵՒԵՇԻԿի պատուանշանը, Բարունակ Պէյի, Ըսլանեանի եւ այլ օտարազգի բժիշկներու հետ⁴:

1871 Յունուար 6ին բարձրագոյն հրամանաւ ծովային բժշկական խորհուրդն մէջ Տորթ. Սեւեան պէյ անպիսի օգտակար գործերու հեղինակ կ'ըլլայ, որ 1872ին պատիք կ'ունեայ նշյան Փոխ-Նախագահն ըլլալու:

1876 Յունիս 31ին՝ Կարմիր Տամէրիկ (Croissant rouge) ընկերութեան Հիմնադիր ժողովին կը մասնակցի, ի գիւղաց ծովային Կախարարութեան եւ Կունենայ հնոգործն ազդեցութիւն, ինչպէս կը պատմեր ինձ շատ անգամ Տորթ. Սերվիչէն, որ քանից նախագահահած էր այդ ընկերութեան:

¹ „Gazette Médicale d'Orient“ 1865, page 9—12, 52—57, 118—121 և 1866 page 75—79.

² „Gazette Médicale d'Orient“ 1864 Janvier էլ. 145—149.

³ Ա. 1866 էլ. 98.

Կոր բազմազբազ վիճակին եւ պայչափ պատշաճներուն մէջ Սեւեան Պէջ չի մոռնար նաեւ իր ազգը, եւ 1878ին՝ կ'ըլլայ Հոդարաբան։ Ա. Գր. Հուսաւորչեան վարժարանին Միջագիւղի, ուր կը բնակէք ինքը շատոնց։

Երբ չըսո տարի շարունակ եռանգուն աշխատութեամբ ի ձեռն ունելով այս վարժարանին վիրին տեսչութիւնը, հայր կ'ըլլայ մեծամեծ բարեկարգութեաց, ուսմանց ծրագիրը ժամանակին պահանջներուն համաձայն հիմովին կը բարեփոխե, գարոցին նիւթամականը կը դնէ ապահով վիճակի մը մէջ եւ հետջշետ կը յաջողի ընծայել Ազգին բաւական թուով կիրթ, ուսեալ երիասարդներ, որք այսօր իրաւամբ պատիւն մէջ, իրենց բարձր դիրքով։

1879 Օգոստոս 13ին՝ կայսերական իշխով շոգենակն բժշկապետ կ'անուանուի եւ երրորդ անդամն ըլլալով կ'երթայ Եդիզոսու ուղեկցութեամբ կայս. պատգամարտութեան, որ նորդնախր Խափի թէվ ֆիդ Փաշայի հրովարտակը կը առնէր։

1879 Հոկտեմբ. 28ին, Երբ Հակահասունեան Հայերէն ստուար խումբ մը, առաջնորդութեամբ Հ. Մազմաքիա Վ. Օրբելիու 8ուշ. ԴԱՐՐՈՒՀ ՓԱՍՏ ՍԵՆԵՍ ՍԵՆԵՍ մանեսի, կը դիմէր առ Ներսոս Արքական Պարագաների Հասարակութեան հայ Հասարակութեան հետ միանալու, Սեւեան Պէջ առնամեք ընկերանուլով այս խումբին, կը գտանայ մայրէնի եկիցեցց դիրէկ', եւ այնուհեաւ կը սկսի նա տակաւ ձեռք առնուլ մշակել Ազգ. Գրադիտութեան ձիւղը, զոր Միջիմարեանց դրէկն մէջ սիրած էր մանուկ հասակէն։

Երկար տարիներու լուռելնէ մ'ետքը Տաքթ. Սեւեան Պէջ, հայ Գրական ապարագը կ'իշնայ 1886ին, "Ճաշէ ամենին Դորութեան,

Հանդեսին մէջ գրելով ընտիր յօդուածների որոց ամենէն ուշագրաւն էր՝ Տիկինուածներուն Ա. Գլուխին դրաբար Թարգմանութիւնը¹, որ այս առն բաւական աղնուկ համեց եւ աեղբ տուա մէծ բանակիւթերու²։

Սեւեանի նոր Թարգմանութիւնը, պէտք է խոսանավանիլ Հաւասարելով հանդերձ, և Եդ. Հիւրմիւղի սովի Թարգմանութեան, էր սակայն բաւական լոււ, պարզ, արժանի վիճանութեան, որ դուե հրաւեէր եւ Խթան կրնար ըլլալ գրաբարսէներու եւ անգամ մը եւս կը հասաւակը մեր մայրնի լեզունն անի հարաստութիւնը բրիւրիւրապիսի ձեւաբանութիւնը, որով գեւ բարեբաւոր հազարուոր թարգմանութիւններ կարելի է ընել։

Տելեմաքի Թարգմանութենէն եաքը Սեւեան Պէջ սովութեամբ Տոքթ. Սեւեան ջատագով կը հանդիսանար գրաբարի, խասիւ կը քննաբանեէր արդի գրականութեանի հայերէնը կամ լու եւ ֆրանսերնի վրայէն ձուլաւ հայերէնը, եւ

սամակի կը մեղադրէր անհայերէնակտս անձակ գրիշներ, որոցմէ ոմնակ խորապէս յուզուելով լուսանք եւ թշնամնք սկսան տեղ ձերունի բժշկին վրայ. անոր գրաբարսի բական եռանգն ամենք համարիլ հայ գրականութեան, արհամարհել զայն աւանը, եւ ան-

¹ Ճաշէ ամենին Դորութեան, 1886 Նոյեմբեր էջ 185- 1887 Թիկ Յանաւորի և Թեմուրալի էջ 11 եւ Ապրիլ էջ 61. Մայիս էջ 78. Յունի էջ 91. Յուլի էջ 111.

² Երեսունուորո 1886 Նոյեմբ. էջ 520. Դեկտ. էջ 568. 1887 Մայու էջ 144.

³ Պատմութեան գրականութեան ի մեջ, իշխանութեան գրականութեան մէջ առ էջ 48-77։

⁴ Պատմութեան բաժ. 2462, 29 Հոկտեմբեր 1879։

գ ունել՝ փիսանակ միտ դնելու անոր քարոզվին փիսանակ միտ դնելու անոր մատենագրական փորձ Հմտութեան, ուսկից մեծապէս զնային օգտութեալ միշտ ամէն անոր, որ կը զբաղին Հյութուի ուսանմա:

Այս յօդուածէն տարի մը վերջ Տօթ՛,
Սեւեան կը Հրատարակէր Յ. Գուրգէնի Պատ-
թին՝ Եւ Արեւէլի մէջ՝ “Տաղեր, վերնագրով
քանի մը Նմցշներ իւր երբեմ բանասաեղծու-
թիւններէն, որոնց մէկ երկու հատը Կարդէ
Կարգալ Հու, Սեւեանի Հագներգական Կարո-
ղութեանը կրայ գաղտափար մ'ունենալու Համար:

1. b-34

“Եթէ կռչակ լինէի

Զորս հինգ օրէ, ծով անցնելով խոր, անհուն,

Ո՞Շ կ ծովափն աւք կը կոխեն ոտք ս
ո՛՛ մ կ պահանջ կ առաջ կ գործ կ առաջ կ գործ

Եթէ նուրբ հով լինէի,
Զորս հինգ ժամէ, գալով թեթեւ, զովագին,
Այն այստերէդ, այն մազերէդ թանկագին,
Ո՞չ — գրգռերով կանչնէի:

ԹԵՐԵՅԻ ՀԵՂԻ ԱՐԴ

Մի վայրկենէ, թեմիեւ, արագ իրբեւ շանթ,
Ծով անցնելով, դաշտեր, սարեր, գահաւանդ,
Ո՞ս — սըստիդ մէջ կիշնէի:

2. Պարանվերներ:

“Օր մի երրա ահեղ, թանձրամած ամպեր
Հորիզնի վրա մի քող աշաբեր
Տարածելով սեւ եւ արձակ եւ լայն,
Շորջ կը պատեն սպառնալիր համայն.
Եւ երր կը դիմէր բնութեան նայէ ծայր
Լուսթին խոս, սպասակ ու գող ու խաւար
Խանկարծ յեղակարծ՝ հաշամէէ, թեթե
Գրեթելով արագ ետք է ետք
Զիջկառ շափնդեր աշաւոք նրեցն
Փայլակ պակոցիք անզաւ ամսերէն:

“Ի՞նչ էր, ոմա անդէն ինձ կը հարցընէր. Պատասխեկութիւնն էր այն որ կանցնէր:”

ՏՐ. Գ. ԱԵՐԵան:

Առանց նր եւ է դատաստանի ենթարկելու այս բանասահեղութիւնները, որք շարագրուած են 1854—59, Կըսեմ, թէ՛ 8դթ. Սեւեան, դեռ այսօր իսկ, թէեւ մօս կենաց

* L-471-117 + P.M. 267, 10 L-471- 1892; W-471- P.M.
3970 31 L-471- 1892, b7 242.

3. Պարսկա Աւագինի Գրավառութեան է Արև Խոյ-
ք. Տ-ը 1893 Հասոր Բ. Ե. 54-61 և 113-115:

երեկոյն, երիտասարդգական աւելող կը շարունակէ թրթուացնել իւր քնարի լորերը, որոց արդիւնքը հարկաւ օր մը լցոյ պիտի տեսնեն ի պատի. Հայ բժշկական դասոն Կ.Պողոսյ, եւ ի զարքարում Հայ առականութեան:

1894 Հակոբեմբերին, Սեւեան Փաշա,
Կարքաննայ Գ. Կարգի Օսմանիկ պատուա-
նշանին. 1896 Ապրիլ 20ին Բ. Կարգի Եթեղիկ
պատուանշանին, իսկ 1897 Յունիս 12ին ալ
հայուսքափան մանաւոր Տրամանաւ, կը կոչուի
Հակոբեմբերին:

‘Ծոլվյին զինուորական բազմամետյ ծառ-
ոյցութիւններով չափազանց յոդնած, մանաւ-
անդ իւր սիրելի հողակցին եւ ծաղկահասակ
որդւցն վայահաս մահուամբը վշտահար, Տպրժ.
Գաբրիէլ Փաշա Սեւեան, շանտ իրաւունք ուներ
այս Հանգստեան, զոր կը վայելէ այսօր, միսի-
թարութիւն եւ զրօնանք ունենալով իրեն իւր
գրական եւ գիտական ուսումնամիջութիւններն
ու բարեկիրթ զաւակները՝ որք Ազգին մէջ
գրաւած են արդէն պատուաւոր դիրք:

Ալեւոր դարսու հետ, Սեւեան Փաշա պիտի
աւարաէ իւր 78 տարին. Եւ Ներկայ Յունիս
20ին կը լրացնէ, մնչպէս գրեցի արդէն, իւր
բժշկական վկայականին յիսկերորդ տարին. կէս
դար կը բողոքէ, կէս դար բեղմնալոր եւ ար-
թիւնաշատ, օսն դար և..., պատկառելի Ծուռ-
թիւն, զոր յարգանօք այսօր ողջունելիք, կը
ցաւիմ շատ՝ որ Կ. Պոլյոց Հայ բժշկական մար-
մնը, տափակին չըսկի սովորութիւն, յուրեւեանի
Հանձենսերով պատուելու իւր տարեց անդամ-
ներուն երկարամայ տքնութիւնները. յորեւ-
եանին ծաղինսերով պահելու ծեր արուես-
տակիցի մը կիսադարեան կնճաները:

Սիւեան Փաշոյ Հազուտագիւտ դէմբ մըն է
պասօր իւր ազգին մէջ. Հազուտագիւտ դէմբ մը,
ո՞ւ Սկրվիչէնի, Սիսապէանի, Ցավուտեանի, Բա-
ռուռանակ Պէյի, Ռուսինեանի, եւ ասոնց Ժամա-
նակակից ու Գործակից Օտեանի, Ազգառնի,

Եթեյցնցի, Միսաքեանի պէս երեւելի Հայերու
խմբովը շնուած, իւր ամբողջ կեալիքն մէջ
ուրիշ բան չէ մտածած, բայց մայն իւր հետ
ազգին մտաւորակն յառաջադիմութիւնը և նոք
զինքն երկու կէսի բաժնած, Սեւեան, իւր մէկ
կէսովը՝ իրեւ բժիշկ, կէս դար շարժնակ,
Նկրած է, տառապեան մարդկութեան ցաւերն
իրովսանն ամիրելու, եւ միւս կէսովն երես
մտանագիր, գրեթէ 60 տարիէն աւելի, հայ
լեզուն ուսուասմասիրած եւ հայ գրադաստիթեան
դրի մշակ հանդիսացած է, արդեօք այս երկու
կէսերն իրենց կիսադրաբան կեանքին մէջ շուռ
նիւ ուրիշ աշխատութիւններ մեզ անծանօթ,
պահուած ու դիզուած:

Սեւեան Փաշա իւր բարձր կարողութիւն-
ները, իւր խոր հմտութիւնն եւ բժշկական Տար-
տարութիւնը միշտ խոնարհութեամբ, համեստ
եւ անշղուկ լուռեամբ ծանկած փայտաց ու-
բարձրացած է, ան թէ ի ճայ փոյզ ու ի ճայն
թշրիփ, այլ անկեղծ ու անուտամարտութեամբ իւ-
յարկատեւ աշխատութեամբ, որչափ օրինակելի
է այսպիսի անձնաւորութիւն մը, որչափ գնա-
հատելի են այսպիսի գիտնականները:

Երիտասարդ, բժիշտեր, նորահաս գրիչ-ներ, հետեւող ըլլալու ենք այսպիսիներուն. վախ-նալու ենք մասպարծ շաղփաղովթենէ, վախ-նալու ենք յաւախնոս աննանդովութիւններէ, սկզբանակա գիտութեամբ Համբարձման պար-տէններ շնչնու ելլելու շնչներ բարձր զիգբարձր շուռառով հասնենք պատրի եռանդն ունենալու շնչներ. աշխատելու ենք միշտ եւ Անեւեակի պես համեստ ու փոքր քայլեցով ընթանալու ենք օրովհետեւ,

Les grandes situations, sont comme toutes les hauteurs: les chemins sinueux y mènent plus sûrement que les routes droites.

"Բայց դիմում բայց ուղարկու լը աշխատա.
պարզութ տարածենք սակայ հանգիւ հա վե-
լիսակ, առ առ առ ճարշակ:

Վաթուռի այս նշանաւոր խօսքը մեզ նշանաբան առնելով, կը մաղթեմ որ Սեւեան Փաշա՛ Հայ բժշկաթեան եւ Հայ գրականութեան այդ բազմաշատ վաստակաւոր ծերունին ապրի գեն շատ ատքինեն, ապի՛, գովելու համար. ապի՛, Հայ բժշկական նախագահ ըլլալու եւ Հայ բժշկական ատքի նախառաթեան պատուաքեր երկեր բնձեւելու

Այս նշանաւոր բժշկին կենսագրամիւնն
ի պատիւ անոր յինսամեայ գործունեութեան
այսօք Համառօսիւ գծերոց, չեմ վարանիր ներ-

իպայցընել նաեւ անոր անցեալ տարւան լուս
անկարը, զոր ինքն իսկ պատիւ ըբաւ ձօնել
ննձ գերջեռս:

Բերա, 1, Յունիս 1899:

Տոքթ. ՎԱՀՐԱՄ Ե. ԹՈՐԵՆՈՒՄՅԱՆ

፭፻፲፯

Table 4: The Prospective

(ကျော်စီးပွဲမှု)

Այսպահին ալ կը բռեկը ցացրենելու որ
Խիմիկ շատ ինտենսիվ ծանօթացած է. Յանձնու-
ի և մասնաւորի կղճոյն Աղեքանանցաւցոյ խորքը շա-
կագուռ է, դաստի զիգուրանի ինչո՞ւ ցացրեն թէ
ինչ նամբով եղած է այս անցքն դէռ ի Յանձնու-
անուն. Հարբի միջնու անձամբ յատառ կլուսի քը
նախքան է այս կէտի²: Թժքախարար նույզը
մժիմ է, եւ կէտառ է պրագառութիւններ ընկե-
պայծառ իմաստ մը հանելու համար. Կղեմէ
ծաղքալվ Յանձնաց փիլտրացից մեծապատճեններ
ի պէտ պայման իւ յէլչ Դնեմիկուսուն. որ կը պահեց
բառենքն. Պարականան եւ ծանրաց գործոց ըլլա-

² Sie Meissner § ZDMG, 1894, 4f. 196; Sptrk,
"Antike Denkmäler des archœol. Instit. I., 57 ff.
Ebd. 1900, 199 ff." Studemund, Archœol. Jahrb.,
„in οὐκεῖναις μακρούς μηδεὶς γνωστός.“ [Ae]clar[us],
λαζαρίου, 6f. 1900.